

Անզիւերէն կարգալ կարող չեն, վստահ ըլլաւ լով թէ մեծ հաճոյքով պիտի ծանօթանան այս դիւթիչ կարոներուն՝ նոյն իսկ իրենց Հայերէն տարապին մէջ :

Արևի Հայաստանը

Երկու խօսք ալ Պր. Լեւոն Լարենցի մէկ թարգմանութեան մասին, որ պրակ առ պրակ լոյս տեսնալ սկսած է : Պր. Լարենց Հորհաւորելի գաղափարը ունեցած է Պր. Հ. Ֆ. Պ. Լինչի Արմենիան Հայերէնի թարգմանելու : Այս հոյակապ գործը դասական ուսումնասիրութիւնն է Հայաստանի աշխարհագրութեան, պատմութեան և քաղաքական և ընկերացին վիճակին : Այս նիւթին վրայ գրուած ոչ մէկ գործ կրնայ բաղդատուիլ Լինչի Հայաստանին հետ : Պր. Լարենց ընտիր Հայերէնով կը կատարէ թարգմանութիւնը և փոյժ ըրած է մաքուր թուղթի վրայ տպագրել զայն և զանց չառնել նաև բաղմաթիւ պատկերները որոնք մասնաւոր հրապոյրը կը կադմն Լինչի գործին :

Կարգանք Լինչի Հայաստանը, ուսումնասիրէնք զայն, ճանչնանք մեր երկրին լեռներն ու գաշտերը, ձորերն ու ծործորները, աւերակները, վանքերը, վիշտերը և յուսերը, անցեալ վիճակը, ներկայ կացութիւնը և ապագայ հնարաւորութիւնները, և այնուհետեւ փորձենք կոչել ինքինքնիս հայերէնասէր Հայեր :

Թիւնը չէ հաստատած Փիւնիկեան այրութենին Եղիպտական ծագումը : Նորագոյն տևութիւնն է թէ կրհաէի մէջ անկախարար այրութեն մը մշակուեցաւ ։ Ք. իբր ԺԵ. դարուն և Փղըշտացի վաճառականներու ձեռամբ Պաղեստինի փոխադրուեցաւ և յետոյ կարգաւ Փիւնիկէ և Եւրոպա : Նորանոր պեղումներ անտարակից աւելի լոյս պիտի սփուն այս խնդրին վրայ :

Սակայն ընդունելով իսկ թէ Փիւնիկեան ծագում ունի Յունական այրութենը, անհամար փափոխումներու ենթարկուեցան գիրերը ձեւի և ձայնական արժէքի կողմէ : Ասկէ զատ ումանք թողուեցան և ուրիշներ ընդունուեցան : Յոյները երկար և տաժանելի նեղութիւն կրեցին մինչեւ որ յաջողեցան միօրինակութիւն հաստատել իրենց տառերը գրելու և դասաւորելու մէջ : Արդարեւ այս գործը չամբողջացաւ մինչեւ Քրիստոնէական թուականի երկրորդ գարը, այսովէս որ միօրինակութիւն ժամանելու գործը առնուած 1,000 տեւեց :

Այս ի՞նչպիսի հակապատկեր է Հայկական տառերու գիւտին : Վերջինը գործն էր գրեթէ մէկ մեծ մարզու, որ խորունկ խորհեցաւ և շատ աշխատեցաւ ու համեմատարար կարճ ժամանակի մէջ յաջողեցաւ իր ազգին համար այրութեն մը յօրինել, որ իսկոյն ընդունուեցաւ և էապէս նոյն միաց մինչեւ այսօր : Այս հակառակութեան վրայ ուշագրութիւն կը հրաւիրենք՝ ոչ երեք նուազեցնելու համար Սրբոյն Մեսրոպի փառքը, որ չկրնար երբեք թառամիլ, այլ յիշեցնելու համար այն ճշմարտութիւնը զոր Քրիստոս ի վեր հանեց, ըսկելով իր աշակերտաներուն, «Ուրիշները աշխատեցան ու գուք անոնց աշխատանքին մէջ մտաք» : Եղիպտացիներ, կրետացիներ, Փղչտացիներ, Փիւնիկեցիներ, Յոյներ, Խփտիներ, Պարսիկներ և ուրիշներ երկար գարեր աշխատեցան նշանագրերով գաղափար արձանագրելու և փոխանցելու մեթոս մը կատարելաց ործելու, և Ս. Մեսրոպ այս գարաւոր աշխատառութեան արդիւնքը Հայ լեզուի ոգույն և պէտքերուն յարմարցնելով՝ իր ազգը հաղորդ ըրաւ այս կերպով ստացուած բարիքներուն : Արդարեւ ոչ ոք կ'ապրի իր անձին համար միայն : Աշխարհ կը յառաջդիմէ ամէնուն միօրինական ջանքերով, մին միւսին օդնելով, գիտակցաբար թէ անգիտակցաբար :

ԽՄՐԱԳՐԱԿԱՆ

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ ՀԱՅ ՏԱՌԵՐՈՒ ՎՐԱՅ

Հնութեան մշունիերուն մէջ կորսուած է ծագումն Յոյն տառերուն, որոնց վրայ հիմնուած է մեծ մասամբ Հայկական այրութենը : Առ հասարակ կ'ընդունուի թէ Յունական այրութենը Փիւնիկեանէն առնուած է, բայց վերջնական բացատրութիւն մը չէ այս : Բնական է հարցնել թէ Փիւնիկեան այրութենին ծագումն ի՞նչ էր : Ընդհանուր կարծիքը սա է թէ գրելու արուեստը Եղիպտոսի մէջ ծագեցաւ և անկէ Փիւնիկէ անցաւ ։ Ք. տասներորդ դարէն առաջ : Անտի եւս շուտով անցաւ Յոյնիաւկան Յոյներուն և յետոյ Եւրոպայի : Սակայն միւս կողմէ կ'ըսուի այժմ թէ քննախուզու-

թիւնը չէ հաստատած Փիւնիկեան այրութենին Եղիպտական ծագումը : Նորագոյն տևութիւնն է թէ կրհաէի մէջ անկախարար այրութեն մը մշակուեցաւ ։ Ք. իբր ԺԵ. դարուն և Փղըշտացի վաճառականներու ձեռամբ Պաղեստինի փոխադրուեցաւ և յետոյ կարգաւ Փիւնիկէ և Եւրոպա : Նորանոր պեղումներ անտարակից աւելի լոյս պիտի սփուն այս խնդրին վրայ :

Նոյն ծառայութիւնը մատուցուեցաւ քանի մը գար յետոյ (յամին 863) Սլաւ ժողովութանկարուն Քիրիլի ձեռամբ, որ Ս. Մեսրոպի նման ճշմարիտ ուսանող էր և Աւետարանի տարածման նախանձախնդիր։ Սերպիոյ, Ռուսիոյ, ևն. Քիրիլեան այրուբնը, Հայկականին նման, Յունականին վրայ հիմնուած է բաւական յաւելումներով, որ անհրաժեշտ գարձան Սլաւերէնի մէջ ձայներու զանազանութեան աւելի շատ ըլլալուն համար քան Յունարէնի մէջ։

Ո՞ր ատեն որ միսիոնարները գացած են, կամ կ'երթան այսօր, այնպիսի տեղեր ուր մարդիկ գրականութիւն չունին, իրենց առաջին գործերէն մին կ'ըլլայ լեզուն գրի վերածել։ Այս միշտ գծուարին գործողութիւն է և կը պահանջէ մեծ համբերութիւն, ինչպէս և մեծ ծանօթութիւն և խորին հմտութիւն։ Լեզուներէ ուսանք հարկաւ աւելի դժուար են քան ուրիշներ։ Ափրիկեան միսիոնար մը, Մր. Քրոֆըրտ, որ այսօրինակ գործի մը ձեռնարկած է այս պահուս, կը տեղեկազրէ թէ լեզուն որու համար կ'աշխատի ինք՝ տասնընքնը սեռ և երեսունընէ՝կ ժամանակ ունի։ Որովհեաին միսիոնարները սովորաբար Եւրոպայէ կամ Ամերիկայէ են, առ հասարակ կատինական այրուբն կը գործածուի անզիր ժողովութաներու գիր և գրականութիւն հայթայթելու համար։ Եթէ Հայ Եկեղեցին միսիոնարական եկեղեցի ըլլալու դիրքի մէջ գտնուէր, պիտի կրնար իրմով աւետարանուած հեթանոս ազգերուն համար ալ գործածած ըլլալ այն այրուբնը, որ այնքան օգտակար եղած է Հայոց։ Եւ այս ուրախութեան յաւելուածական պատճառ մը պիտի ըլլար այսօր։

Տարակոյս չկայ թէ միայն մէկ ազգի յատուկ այրուբնի մը գործածումը կը կրգիացընէ այդ ազգը ուրիշ ազգերէ։ Բաղդատարար քիչ օտարազգիներ պիտի գանուին որ յանձն առնեն այդ օտար այրուբնը սորվելու սկզբնական դժուարութիւնները կրել։ ուրիշ քան է երբ իրենց գործին բնութենէն կամ պարագաներու բերմամբ սափառին այս նեղութիւնն յանձն առնել։ Այս ծմբարիտ է մասաւանդ այն ազգերուն նկատմամբ որոնց աշխարհապրական դիրքը իրենց արգելք եղած է լիսաւոր դեր ունենալ աշխարհի գործերուն մէջ։ Միւս կողմէ Հայկականին նման ազգա-

յին մասնաւոր այրուբնի մը գոյութիւնը մեծապէս կը ծառայէ ազգին անդամները ամրապէս միացնել իրենց ազգային խորհուրդներուն և տենչերուն մէջ։ Կը միացնէ, նաև, նիրկայ սերունդը նախորդ սերունդներուն հետ։ Ինչպէս Հին Կտակարանի Երայական բնագրին ընթերցումը կը յուղէ երեւակայութիւնը սաղցացումով թէ վաղեմի մարգարէներուն գրած և Յիսուս Քիստոսի ու առաքեալներուն կարդացած բառերն են որ կը կարգացուին, նոյնպէս Հայ մեծ թարգմանիչներէ և անցեալ մատենագիրներէ մեզի հասած գրաբար Հայերէն Մր. Գիրքը և ուրիշ գիրքիր կարգալու և ուսումնասիրելու պահուն վերին աստիճան շահեկան է զիտնալ թէ մեր առջեւ կը գտնուին նոյն բառերը ճիշտ նոյն տառերով, որոնք կը գործածուէին Ս. Մեսրոպէ, Ս. Սահակէ և անոնց ընկերակիցներէն ու յաջորդներէն և կը գործածուին մինչեւ այսօր։ Այսպէս 1,500 տարի առաջ հնարուած այրուբնը ազգին աւելի մեծ ծառայութիւն մատոյց քան զոր կ'երազէր Մր. Մեսրոպ։ Երանելին իր զիտացածէն աւելի լաւ շննեց և անզին ստացուածով մը օժտեց իր ժողովուրդը։ Կրնանք մերժել աւանդավէպը թէ տառերը երկնացին յայտնութեամբ արուեցան անոր։ Բայց չենք կրնար ուրանալ թէ Ասսուած զայն ծառայեցուց մեծ նպատակի մը իրագործման, որ զեռ լիովին ի զլուխ չէ հանուած։

Ճշգրիտ վիճակագրութիւն մը չունինք Հայերու մէջ գանուող անդրագէտներու անցեալ ու ներկայ համեմատութիւններուն վրայ։ Վերջին ծայր շահեկան պիտի ըլլար ճշտի զիտնալ թէ ո'քան մարդիկ կարգալ գրել սորվեցան այրուբնի գիւտին անմիջապէս յաջորդող տարիներուն մէջ։ Դպրոցներու բազմութեան և վանքերու կրթական դորժունէութեան վրայ կը կարգանք, և անտարակոյս շատ գործ տեսնուած է։ Հաւանօրէն չենք սխալիր, եթէ կարծենք թէ Հայերն այս մասին միշտ շատ նպաստաւոր կերպով բաղդատուած են շրջակայ ազգերուն հետ։ Այսու ամենայնիւ, ի՞նչ ալ եղած ըլլայ կացութիւնը այն ժամանակ կամ յաջորդ գարերու մէջ, տակաւին անդրագէտներու շատ մեծ համեմատութիւն մը կայ, մասնաւանդ կիներու մէջ։ Այս երկրի Աւետ շարժման լաւագոյն արդիւնքներէն մին եղաւ

իդական ոեսի կրթութեան արուած նոր զարկը , բայց շատ բան կը մնայ ընելու : Գաւառներու քանի մը մասներուն կացութեան տեղեակ հզողներ քաջ գիտեն թէ Հայ բազում գիւղեր կան , ուր միայն մէկ երկու անձեր կարգաւ գիտեն , մինչ երբեմ մէկ անձ իսկ չգտնուիր կարդալ գիտցող : Հայկական տառերու գիւտին և տպագրութեան ներկայ տօնին մէկ պատուն ըլլալու է հաստատ որոշում մը ազգային այս ժառանգութենչն բաժին հանելու , որչափ կարելի է , մանչ և աղջիկ , այր և իին ամէն Հայու հաւասարապէս : Ամէնէն հեռաւոր , ամէնէն անմատչելի լեռնային գիւղակն իսկ պէտք չէ անտեսել : Եթէ ամէն ոք իր կարողութեան չափով մասնակցի վեն . Կաթողիկոսին վերին հսկողութեան տակ մատակարարելի կրթական դրամագլխին , անկարելի պիտի չըլլայ այս ժամանակարին համար բարձանակի բանաւոր ընթացքի մը մէջ : Տգիտութիւնը պէտք է վտարել Հայաստանէ :

Ս . Մեսրոպի և ընկերներուն մէծ նպատակն էր այրուքնի չնորհիւ ժողովրդին տալ իրենց մայրենի լեզուով Աստուծոյ Խօսքը և եկեղեցական աղօթքները : Այս սրբազնն նպատակով ուսան անոնք և ճամբրորդեցին ու աւզոթեցին : Եւ ո՞վ կրնայ պատկերացնել այն ուրախութիւնը , երբ լրման ճամբու մէջ տեսան անոնք իրենց բաղձանքները : Հայկական այլուրենը սկիզբէն իսկ առաջադրուեցաւ գործածել մի միայն Աստուծոյ փառքին և ժողովրդին հոգեւոր լուսաւորութեան համար ։ Այսպիսի սուրբ նպատակի մը յատկացուած գիրերն առանել և Սր . Գիրքին կամ Քրիստոնէութեան գէմ գործածել , կամ անբարոյական գաղափարներու արտայայտման ծառայեցնել , սրբապղծութեան յոռեցոյն տեսակն է արդարեւ : Սահակ և Մեսրոպ սուրբերը և անոնց ընկերակիցները պատուել ուզողները լաւագոյնն կը համար այս իրենց փափաքին՝ նոյն ուղով և նոյն աղնիւ նպատակներով գործելով : Եթէ ժողովուրդը միրժէ կարգաւ վէճ յարուցանող , ցանկութիւն գրգռող կամ առ Աստուծած հաւաաքը իախառող ամէն գրութիւններ , Ս . Մեսրոպի գիւտը այսպէս չարաչար գործածել յանդզող մոլորեալներ չուտով գիակուած պիտի գտնեն իրենց ասպարէզը , և եթէ մինչեւ անզամ անկարող ըլլան ամէնալ , պիտի

ստիպուին գաղքեցնել իրենց ապիրատ աշխատութիւնը : Հայկական այրուքնը Քրիստոնէական այրուքնը եղած է սկիզբէն հետէ և այնպէս մնալու է միշտ :

Աւետարել վաթուռնը վեց տարիէ ի վեր Հայկական այրուքնը կը գործածէ գտիսներուն ողով և անոնց սիրտերը վասող տենչչն բնաւ չտարբերող տենչով : Թերթին անունն իսկ կը ցուցնէ բնութիւնը գործին զոր կատարել կ'աշխատի , այն է՝ ձրի փրկութեան աւետիսը բերել այն ամէնունն որ Ճմարտապէս կ'ապաշխատեն մեղքերուն վրայ և զի՞րիստոս կ'ընդունին իբրեւ իրենց միակ ու անձնական Փրկիչը : Բայց որովհետեւ Աւետարանը ուղիղ դիրքի մէջ կը դնէ զմարդ հանդէպ ամէն ճըշմարտութեան , Աւետարել չէ թերացած քաղմաթիւ տարբեր ինդիբներու վրայ նիւթի առաւ զանգանութիւնն մը ներկայացնել իր ընթերցողներուն : Միանգամազն միշտ միւննոյն նպատակն անեցած է , մարդոց լուսաւորումը և փրկութիւնը և Աստուծոյ փառքը : Ամերիկեան հովանաւորութեան տակ հրատարակուող թերթի մը համար պղտիկ պատիւ չէ Հայ աղքին աւետարանական և գրական զարթնութիւնն ատաֆանաւ մը , ո՞րքան ալ փաքր ըլլայ այդ , օգնելու արտօնութիւնն ունեցած ըլլալ 66 (կամ եթէ Շտեմարան ալ հաշուուի . 74) տարիէ ի վեր :

Ի սրաէ գոհանաւուրեմ Աստուծմէ , որ Սահակ , Մեսրոպ սուրբերը և ընկերները պարզեւեց աղդին և արտօնեց մեղ անոնց աշխատութիւններուն մամակցիլ միր կարողութեան չափով ու պառողը վայելել : Միրով կը միանանք այն ամէնունն որ այս պահուս Հայ տառերու գիւտին 1,500 ամեակը և Հայերէն առաջին զիրքին տպագրութեան 400 ամեակը կը տօնեն : Կը յուսանք թէ այս երկու գէպքերուն ի յիշատակ դրամագլուխ մը հանգանակելու ճիգերը տուառ ու տեւական յաջողութեամբ պիտի պատկուին :

ՆՈՐ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԾՆԵՐՈՒՆ

Բոլոր այն նոր բաժանորդագրուողներուն , որոնք իրենց 1914ի բաժնեգինը հիմակուընէ կանխիկ կը դրկեն , ներկայ տարուան Աւետարելու մնացեալ թիւերը ձրի պիտի դրկուին :

Խմբագրութիւն